

4731

# ԹՈՒՂԹ ՀՈՎՈՒՆԿԱՆ

ՏԵԱՌՆ ՊՕՂՈՍԻ ՊԵՏՐՈՍԻ ԺԳԻ ԹԵՐԶԵԱՆ

ՊԱՏՐԻԱՐՔԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

---

ՊԷՅՐՈՒԹ

1929

282  
Թ-52

282  
Թ-52

# ԹՈՒՂԹ ՀՈՎՈՒՆԿԱՆ

ՏԵԼՈՒՆ ՊՕՂՈՍԻ ՊԵՏՐՈՍԻ ԺԳԻ ԹԵՐԶԵԱՆ

ՊԱՏՐԻԱՐՔԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ



ՊԷՅՐՈՒՅ

1929

2001

2010



ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ

ՊՕՂՈՍ ՊԵՏՐՈՍ ԺԳ. ԹԵՐԶԵԱՆ

ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ

ԵՒ ՇՆՈՐՀԻԻՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԳԱՀՈՒՆ

ՊԱՏՐԻԱՐՔ ՏԱՆՆ ԿԻԼԿԻՈՅ

ԱՐՀԻ. ԱՐՀԻ. ԵՂՐԱՐՑ ՄԵՐՈՑ

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԵՒ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ

ՅԱՐԳՈՅ ԿՂԵՐԻ ԵՒ ՀԱՄՕՐԷՆ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆՍ

ՈՂՋՈՅՆ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱՒԱՆԴ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ

Երկար լուծենէ մը ետքը կուգանք վերջապէս ձեզ ուղղելու մեր խօսքը, որ կենդանութեան նշանակ ըլլալով է միանգամայն թարգման սրտի, որ պիտը ունի նանդիսաւոր արտայայտութեան. « Բանն ի շարժման արտի մերում » (Իմ. Բ. 2): Դէպքեր, որոնց առջեւ կը մնայ մեզ երկրպագել Աստուծոյ գերագոյն կարգադրութեան, պարտադրեցին զմեզ ըսելու ատեն մը Մարգարէին հետ. « Եւ արդ ո՛չ գոյ մեզ բանալ զբերանս մեր » (Դան. Գ. 33): Այսօր նոյն Տէրը, որ ամէն ինչ « արդար դաստանաւ » կը գործէ, կը զնէ զմեզ նոր և յոյսատու պայմաններու մէջ ուր կրնանք ըսել Առաքելոյն հետ. « Բերանք մեր բացեալ են առ ձեզ... եւ սիրք մեր ընդարձակեալք » (Բ. Կոր. 2. 11):

53491-ահ



40046-67

Առիթն ու պայմանները ծանօթ են Ձեզ, Արհի. Եղբարք և Սիրեցեալ Որդեակք: Եպիսկոպոսական համադումար բանակցութեամբ հանդիսաւոր վերջ մը տրուեցաւ անորոշ կայսութեան, որուն մասնուած էր մեր Նուիրապետութիւնը և Եկեղեցին, և անոնց որ կրնային խորհիլ թէ « ոչ է հասեալ ժամանակ շինելոյ զՏունն » (Անդէ. Ա. 2), Հասվմայ Ս. Աթոռին շնորհիւ կրցանք սպացոյց մը տալ կեանքի, որ հաւատքով զօրացած կամքն էր ազգովին վերապրելու. « Հասեալ կային ոսֆ մեր առ դրունս Բուսապեմ... քաղաք շինեալ եւ բնակութիւն իւր շուրջ զնովար » (Սղմ. ՃԻԱ. 2—3): Վասնզի շնորհիւ այն Եկեղեցւոյ, որ « ի կեփայեան շինեալ վիմի », կայ ու կը մնայ « վեմ շինուածոյ Եկեղեցւոյ » (Ս. Յակ. Մծր. Հյրպ.), հաստատուած են այսօր մեր սոքերը և ուղղութիւն մը գտած մեր քայլերը. « Հասասեաց ի վերայ վիմի զոսս իմ եւ ուղղեաց զգնացս իմ » (Սղմ. ԼԹ. 3): Ու այսպէս առ դրունս Տանն Կիլիկիոյ փոխադրուելով մեր Պատրիարքական Աթոռը, կը սկսի վերածննդեան նոր շրջան մը հոն, ուր նա կրցած էր ասպնջականութիւն գտնել, « Տեղի իջեվանի » պիտի ըսէինք, ուրիշ գժուար օրերու մէջ:

Չառկի Սուրբ Յարութեան տօնին լաւ կը յարմարի վերակենդանութեան այս գազափարն ու հաւատքը, որով մենք ալ, Պատուական Եղբարք և Սիրեցեալ Որդեակք, մինչդեռ Պօղոս Առաքելոյն պէս « անձամբ անձին զվնիռ մահու » ընդունած կը կարծէինք « մինչեւ անյոյս լինելոյ մեզ եւ ի կենաց », լստահ ենք այսօր « յԱսուած որ յարուցանէ զմեռեալս, որ յայնպիսի մահուանէ փրկեաց զմեզ եւ փրկեացէ » (Բ. Կոր. Ա. 9—10):

Այս հաւատքով աւետիս մ'է Սուրբ Յարութեան, որ հազիւ հաստատուած մեր նոր Աթոռանիստ քաղաքին մէջ կու գանք Ձեզ ուղղելու գարնանամուտի այս օրերուն երբ բնութիւնն ալ կը գաննայ վերազարթնումի եղանակին, ըսելու որ եթէ կեանքը մահախառն է աշխարհիս վրայ, մահն ալ վերածնունդ մ'է ինքնին և ատոր սպացոյց է Քրիստոսնէիցս՝ նոյնինքն մեր Փրկիչը, որ « մահուամբ զմահ կոխեաց եւ յարուբեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց » (Ժամամուտ Չառկի): Շնորհաւոր Սուրբ Չառիկ ուրիմն Ձեզ ամենուզ, Պատ. Եղբարք և Սիրեցեալ Որդեակք. « Քրիստոս յարեալ ի մեռելոց՝ Ձեզ եւ Մեզ մեծ աւետիք »:

Ուրիշ պատահութիւն մ'ալ Ձեզ խօսելու, կ'ընծայէ ընդհան-

րական Եկեղեցւոյ մեծ Հովուապետը, որ տօնական կարգադրութեամբ՝ իրբեւ Հայր տիեզերական ուղեց իւր Քահանայութեան յիսնամեայ տարեդարձը տօն ընել ամենուս, հոգեկան տօնակցութիւն մը աշխարհապիւրս ամէն ազգի որդւոցը հետ. արտակարգ շնորհաց հոգեհաղորդ մասնակցութիւն մը համօրէն կաթողիկէից. հռչակելով ամբողջ 1929 տարին Յօրեւեան ներողութեան տարի. « Չսացուածս բաժանեն հարբ որդւոց » (Առակ. ԺԹ. 14):

Յօրեւեան տարւոյ Քահանայապետական այս արտակարգ տրամադրութիւնը, պատմական մեծ միջադէպով մը ա'լ աւելի կարեւորութիւն ստացաւ. 1870 էն իվեր Հոովմայ Ս. Քահին ստեղծուած գժուար կայսութիւնը վերջ գտաւ այս օրերս և Իտալական կառավարութիւնը համաձայնելով Ս. Քահանայապետին հետ ճանչցաւ յարգը այն մեծ ու անզուգական առանձնաշնորհման, որով Նախախնամութիւնը այդ երկրին մէջ զետեղած է և կը պահէ աշխարհադուս կեդրոնը Ս. Եկեղեցւոյ: Այդ հաշտութեան համաձայնագիրը՝ որ կնքուեցաւ այս տարի Փետ. 11 ին, Ս. Քահանայապետի Քահակալութեան նախօրեկին՝ կ'արձանագրէ անգամ մ'ալ պատմութեան մէջ Աստուծոյ մասնաւոր հոգատարութեան մէկ նոր սպացոյցը եկեղեցւոյ մասին. որուն հետ խոստացած է Նա մնալ « մինչեւ ի կասարած աշխարհի »: Եւ Պիոս ԺԱ. ի Հովուապետութեան նշանաբանը՝ « Քրիստոսի խաղաղութիւնը՝ Քրիստոսի քաղաւորութեան մէջ » կը ստանայ գործնականութիւն մը, որ կը խրախուսէ ու կ'ամրապնդէ մեր հաւատքը եկեղեցւոյ վրայ և կը յրացնէ այսպէս զտոկական բարեմաղթութիւննիս. « Քրիստոս յարեալ ի մեռելոց, Ձեզ եւ Մեզ մեծ աւետիք »:

\* \*

Ոմանք ուղեցին Մեր Պատր. Աթոռոյ փոխադրութեան՝ զխոտաբար քաղաքական հանգամանք տալ. ուրիշներ զուտ մարդկային հաշիւներ տեսան անոր մէջ: Վասն Արև. Եկյ. Ս. Ժողովոյ վճիռը ամենէն հեղինակաւոր և յստակ պատասխանն է այդ սխալ ենթադրութեանց. « Իրաց ներկայ կացութեան մեջ փոխուած ըլլալով պայմանները Պատրիարքութեան, Պիոս ԺԱ. Պապը որոշեց եւ հրամայեց որ այժմու պարագաներու բերմամբ Հայոց Կիլիկիոյ Պատրիարքի եւ անոր յաջորդաց Աթոռը, այս է Բնակավայրը, վերա-

հաստատուի Լիբանանու մեջ, այսինքն Պէյրուք քաղաքին մեջ, որ մօտ է Ջմաւանի, ուր Հայ Պատրիարքները բնակած են » :

Վերադարձ մ'է ուրեմն նախնի դիրքին, Պատմութեան անդրադարձ և բնական շարունակութիւնն մ'է, իրաց պայմաններու և պարագաներու բերմամբ նուիրապետութեան նոր շրջան մ'է և նոր ասպարէզ մը գործի: Վերաշինել պէտք էր նուիրապետական կազմը՝ հետեւելով ժողովուրդին, որուն կրօնական, բարոյական ու տոհմային կեանքը աւելի քան երբեք պէտք ունի առաջնորդութեան անոնց, որ դրուած են « հովուել՝ զժողովուրդ Տեառն » (Գործ. Ի. 28):

Վասնզի մեր ժողովրդեան ներկայ կացութիւնը կը պահանջէր աւետարանական այն կարեկցութիւնը, որով մարգասէր Փրկիչը գթացաւ երբեմն Իսրայէլի լքուած և ցիրուցան ժողովրդեան վրայ. « Եւ տեսալ զժողովուրդսն գրացաւ ի նոսա, զի էին աշխատալ եւ ցրուեալ իբրեւ զոչխարս, որոց ո՛չ իցէ հովիւ » (Մտթ. Թ. 36) և ուրիշ անգամ « գրամ ի ժողովուրդդ... զի ոչ ունին զինչ ուսիցեն... գուցէ ներիցեն զնանապարհայն » (Մտթ. ԺԵ. 32): Նիւթական հացէն աւելի բարոյական հացն է որ կրնայ պակսիլ տարագնաց ու վտարանդի ժողովուրդի մը, որ ենթարկուած է զժախտաբար այլասեռումի ամէն վտանգներուն, և մեզ է որ ըսուած է մասնաւորապէս « Դուք տու՛ք դոցա ուտել » (Մնդ. ԺԴ. 16) զգուշանալով և զգուշացնելով « ի խմորոյ փարիսեցւոց եւ Սադուկեցւոց » (անդ. ԺԶ. 6):

Այս եղանակաւ կարելի պիտի ըլլայ ժողովել ի մի « զորդիսն Ասուծոյ զցրուեալսն » (Հմ. Յովհ. ԺԱ. 52) և վերաշինել այդ բանական քարերով Տունը Եկեղեցւոյ, որ հոգեկան ըլլալուն համար կապուած չէ երկրի և միջավայրի նիւթական պայմաններու. « Քանզի Եկեղեցի մեզ ո՛չ ցուցանէ պատուիրանն Ասուծոյ, որ ի քարանց եւ ի փայտից է շինեալ, այլ զնաւասոյ շինեալ զազգ մարդկան ի վերայ վիմին հաստատութեան » (Ս. Գրիգ. Լուս. Ազատանդ.):

Ուրեմն ո՛չ մի քաղաքական դիտում, ո՛չ մի նիւթական հաշիւ մեր Պատր. Աթոռոյ փոխադրութեան մէջ, այլ միայն պարտականութեան մը պահանջ, հովուական պաշտօնի հաւատարմութիւն, վասնզի գրուած է թէ ճշտարիտ հովիւը կը փնտռէ իւր ոչխարները ու վարձկանը միայն կը լքէ զանոնք: (Հմ. Յովհ. Ժ. 12):

Տա՛յր Աստուած որ ցրումի տաղնապը և այս կարգադրութեան կարեւորութիւնը զգալ տային պէտքը ազգովին միութեան, որով միայն կրնայ վերաշինուիլ ժողովուրդ մը նոյն իսկ տոհմային տեսակէտով:

Ազգութեանք, Պատուական Եղբարք և Սիրեցեալ Որդեակք, հայ Եկեղեցւոյ միաբանասէր մաղթանքներովը, « զի միաբանեցէ զԵկեղեցի իւր սուրբ՝ շինեալ ի վերայ հիման Առաքելոց եւ Մարգարեից, պահել անաբաս մինչեւ յօր երեւելոյ գալստեան իւրոյ » (Ժմկրդ. Մայր Սուրբ):

Ազգաց ու ժողովրդոց շարժում մը դէպի միութիւն այս տարի ալ նկատուեցաւ և մեծ Հովուապետը յստակօրէն ճշտեց անոր պայմանները առանձին Հովուական թղթով մը: Այդ պայմանները վերջ ի վերջոյ կը վերածուին, կ'ամփոփուին Միաբանութեան մէջ « ճեմարիտ եւ սուրբ հաւասոյս մերոյ », ինչպէս կը քարոզէ մերս Հայ Եկեղեցին, Միաբանութեան, որ անգամ մ'ալ կրնանք կարգալ Պիոս ԺԱ. ի նշանաբանին մէջ « Քրիստոսի խաղաղութիւնը՝ Քրիստոսի բազաւորութեան մէջ »: Այդ խաղաղութիւնը յանկուցիչ, այդ զօրը միութեան ազդերու՝ Առաքելոց միակ գործը եղաւ, որ ըստ մեկնութեան Ս. Գրիգորի Լուսաւորչին. « Սփռեալ ընդ սիեզերս բաժանեց սն յայլ եւ այլ լեզուս... տալ զոգի Ասուծոյ ի սիրս մարդկան, յմիաբանել խառնել ի սեր Ասուածորդւոյն, զի ի սրտից ամենեցուն իբրեւ մի պապակ իցէ եւ ամենայն աշխարհ միաբանել ասել քե՛ Աբբա՛ Հայր » (Աղ. 516):

\* \*

Այս մտք գործը Միաբանութեան, որուն մեր ազգը աւելի քան երբեք պէտք ունի և որ կրնայ հասարակաց նահատակութեամբ հասունցած նկատուիլ, կը կարօտի ազօթքի, թէ՛ առանձնական, թէ՛ մասնաւանդ հաւաքական ու հրապարակային ազօթքի և ազախարութեան գործերու: Այս ազգ, պիտի ըսենք անմիաբանութեան չար ոգւոյն համար ալ, ոչ իւրիք ելանէ՝ եթէ ո՛չ պահօք եւ աղօթիւք (Մրկ. Թ. 28):

Ճիշտ այդ ազօթքի պատեհութիւնն է զոր կ'ընծայէ Ս. Քահա՛նայապետը իւր քահանայական ձեռնադրութեան յիսնամեայ տարեգարձին առթիւ, հոչակելով Յորեկեան տարի և շնորհելով յարակից լիակատար ներողութիւնն, որ ինչպէս միշտ՝ քաւչական,

բարեպաշտական ու ողորմութեան գործերու պայմաններ ունի :

Ներկայ Հով. Թղթոյս հետ կը հրատարակենք Առաքելական Սահմանադրութեան թարգմանութիւնն ալ, որով Յորելեան տարւոյ այդ պայմանները մանրամասնուած են : Կը յորդորենք մեր Արհի. Սպիտակագոտներն ու փոխանորդները իրենց վիճակաց առանձին պայմաններուն յարմարցնել Քահանայապետական այս որամադրութիւնները : Կրնան յաջորդաբար կազմակերպուել Հոգեւոր կրթութեանց ոճով քարոզութիւններու շարք մը, Ս. Հաղորդութեան ի բազմոցի քառասուն ժամերու կոչուած պաշտամունքը, եւօրեայ կամ իննօրեայ մասնաւոր բարեպաշտութիւններ մասնաւանդ Զատիկի Ս. Յարութեան, Մարեմայ և Ս. Սրբին Յիսուսի ամիսներուն, Յիսնակաց և քաղաքաց ու եկեղեցեաց պաշտպան Սրբոց աօներուն ասթիւ, և անոնց կցել այն հոգեւոր պարտականութիւնները, որ հրամայուած են ներողութիւնները շահելու համար :

Ժողովրդագետներն ու Քարոզիչ Վարդապետներն առհասարակ կրնան առիթ քաղել այս պատենութենէն խօսելու համար Քրիստոսի Փոխանորդին վրայ, Անոր իրաւասութեան, և Գլխաւորութեան, Անոր սիրոյն վրայ Քրիստոսին ընդհանուր հօտին հանդէպ և մասնաւանդ Անոր խնամոց վրայ Արեւելքի ժողովրդոց համար :

Եւ այնպէս կարգադրենք ու կատարենք այս ամէնը որ իրօք « արի բողոքեան եղիցի » մեզ Քահանայապետական « այն ազդեցութիւնն », ինչպէս կը սահմանէ Ս. Գիրքը Յորելեան տարին, որ իւրաքանչիւր յիսուն տարի կը հոչակուէր « բարբառով փողպ », և այդ փողոյ անունով Յորելեան կոչուած է (Մ. Ղեւ. ԻԵ. 8—11) : Հաշտեցնենք զԱստուած, հաշտուինք Անոր հետ, խղճի սրբութեամբ, քաւչական ու արաշխարութեան գործերով ու մասնաւանդ խոստովանանքի և Սուրբ Հաղորդութեան խորհրդոց մօտենալով օգտուելու համար այն արտակարգ անօրինումներէ, որոնց համար լայնօրէն իշխանութիւն շնորհած է Քահանաներու Այն, որուն Քրիստոս ինքը աւանդած է բանալու և փակելու երկնային բանալիներն :

Ս. Ժողովը վասն Արեւելեան եկեղեցւոյ գրելով Մեզ այս մասին այս տարւոյ 28 փետ. ի թուականաւ կը յանձնարարէ հաւաքել մեր Պատրիարքութեան թեմերու և Առաքելութեանց մէջ

կատարուելիք հանդիսութիւններու տեղեկութիւնները, որպէսզի ներկայացնէ զանոնք Սրբազան Քահանայապետի և մասնակից ընէ դայն հոգեկան մխիթարութիւններուն, զորս Արեւելքի եպիսկոպոսներս ալ պիտի կարենանք այս ասթիւ ունենալ Մեր կղերի գործակցութեամբ և ժողովրդեան բարեպաշտութեամբ : Ուստի այժմէն կը խնդրենք Զեղմէ, Պատուական Եղբարք, որ վիճակնուց մէջ ընելիք կարգադրութիւններն ու անոնց համաձայն կատարուելիք ամէն հանդիսութիւնները մեզ տեղեկագրէք ատենին, որպէսզի մենք ալ անոնց ամփոփ նկարագրութիւնը հասցնենք նոյն Ս. Ժողովոյ :

Հոգեկցորդ մերձեցում մը պիտի ըլլայ այս և պիտի ըսենք՝ տեսակ մը հոգեկան ուխտագնացութիւն զէպիկաթողիկէ՝աշխարհի կեդրոնն՝ հասարակաց Հօր, Սրբոց Առաքելոց Պետրոսի և Պօղոսի Գերեզմաններուն, քանի որ միեւնոյն հոգեւոր շնորհքներուն կարելի է մասնակցիլ տեղական բարեպաշտ կրթութիւններով ու հանդէսներով :

\* \*

Ամէն անոնց սակայն, որ ի վիճակի են, կը ներկայանայ Ուխտագնացութեան առիթ մ'ալ Տեառն Կոմիտասայ վկայի երանացուցմամբ, որ այս տարուան ընթացքին մէջ տեղի պիտի ունենայ, ինչպէս կը յուսանք : Մեր խոնարհ ու անկեալ կացութեան մէջ Աստուածային մէկ քաջալերութիւնն է այս եղական զէպքը, որով բազմազգի ուրիշ երանեկեաց և Սրբոց շարքին կը դասուի Հայ եկեղեցւոյ փառապանծ մէկ աստղը : Աստուծոյ Մատային Տեառն Կոմիտասայ Քահանայի հոչակին արժանաւոր պատիւ մ'է այդ, մինչդեռ միւս կողմանէ անոր Նահատակութիւնը կ'ամփոփէ պատմութիւնը զիւցազնութեանց մեր Մարտիրոս եկեղեցւոյ, որ իրաւունք ունի ազգովին փառաբանուելու և ատոր է որ այժմէն կը հրաւիրենք :

\* \*

Բայց բարին Աստուած կաթողիկէ եկեղեցւոյ և մասնաւանդ Անոր կեդրոնին ու Պետին պարզեւեց նոր յաղթանակ մը, որ կրնայ նկատուիլ դարուս ամենամեծ յաջողութիւնը զիւանազխտական տեսակէտով, և ընդհանուր աշխարհի խաղաղութեան համար՝

ամենակարեւոր գաշնագիրը: Վասնզի եթէ մէկ կողմէ ազգ մ'է միայն, Իտալիան, միւս կողմէն ամէն ազգերու Հայրն է, տիեզերասփիւռ Եկեղեցւոյ Պետն է գաշնագրողը:

Ընդհանուր պատերազմի միջոցին Ս. Աթոռոյ միջազգային գործունէութիւնը բարերար եղաւ անխտրաբար առէն ցեղի և լեզուի ժողովուրդներու, բայց զգալի եղաւ նաև կապտումը, որուն դատապարտուած էր նա 1870 է ի վեր Իտալիոյ մէջ ստեղծուած կացութեան հետեւանքով: Այսօր Ս. Քահանայապետը, որ ամէն Պետութեանց մօտ պահած էր յիրաւանց իւր վեհապետական ամէն իրաւունքները և կը զրկէր ու կ'ընդունէր Գիսպաններ, գործնականապէս ալ վերստացաւ վեհապետական զիրքը անկախ ամէն կառավարական միջամտութիւններէ, ազատ հողային տեսակէտով ալ նոյն իսկ Իտալիայէ: Վասնզի թէև համեմատաբար շատ փոքր է իրեն վերապահուած հողաբաժինը, սակայն ինչպէս վայելչօրէն ու աւետարանական հոգևով կ'արտայայտուի նոյն ինքն Ս. Քահանայապետը, հոգւոյն բաւելու չափ մարմին մ'է, որ բաւական է նաև տեսանելի ընելու իւր վեհապետութիւնը յաջ ազգաց, քանի որ երկրիս վրայ հողային անկախութիւնը պայման է Պետական ուրոյն և անկախ զիրքի և իրաւանց:

Օրհնեալ ըլլայ Աստուած, որ այսպէս կ'այցելէ իր Եկեղեցւոյն, որով կը տրուի մեզ ալ՝ Որդւոցս այդ Եկեղեցւոյ, մասնակցիլ Հօր ուրախութեան և փառաբանել զՏուխն ամենայն բարեաց իւր իսկ ժառանգութեան մէջ. « Տեսցուք մեք զփաղցրութիւն ընտելոց բոց, ուրախ եղիցուք յուրախութիւն յազգի բոց, եւ գովեսցուք մեք ի ժառանգութեան բում » (Սղմ. ճՆ. 5): Վասնզի, Մեր Հայ Եկեղեցւոյ Հայրապետներէ միոյն բացատրութեան համաձայն, երբ գլուխը ողջանդամ ըլլայ՝ ամբողջ մարմնոյն կը տարածուի անոր բարերար ազգեցութիւնը: Ուստի ընական է որ քրիստոնեայ ազգերու բարօրութեան և աշխարհի խաղաղութեան նոր հաստատութիւն մը առաջ գայ քրիստոսազիր կեդրոնէ և Գլխէ, « յորում ամենայն շինուածն յօրինեալ եւ պատշաճեալ անէ ի սանար սուրբ » (Եփ. Բ. 22): Այս կեդրոնացումով և միութեամբ, կ'ըսէ մերս Ս. Գրիգոր Լուսաւորիչ, « ընդունին անդամքն ի միմիանց զօգնութիւն առ ի շինութիւն իւրաքանչիւր կարգի », (Յճխպտում): Ամէն ազգ, ամէն դասակարգ պետութեանց և ազգաց կրնայ օգտուիլ այս համաշխարհային կարեւորութիւն ունեցող դէպքէն, որ անգամ

մ'ալ դատկական վերանորոգումի գաղափարը կը շեշտէ և կը ներշնչէ մեզ կրկնելու. « Բրիսսո յարեալ ի մեռելոց, Ձեզ եւ մեզ մեծ աւե՛սիք »:

\* \* \*

Այս ըլլայ մեր ողջոյնը, Պատուական Եղբարք և Սիրեցեալ Որդեակք, Պատրիարքական Աթոռոյս նոր կեդրոնէն, մեր բարեմաղթութիւնը, համօրէն ժողովրդեան՝ նաև ի սփիւռոս ազգաց. որոնց ամենուն կողմէ կ'ընենք Համբարոնացւոյն միաբանասէր բացադարձութեամբ. « Ահա հնչեցին ձայնք աւետաց յականջս ձեր. այսուհետեւ զարթիք եւ սկիզբն արարեք շինել զԵկեղեցի Ասուծոյ կենդանոյ... Տո՛ւք ի ձեռս նարսարայեցիդ... ոմն զոսկեղեն գործի հնազանդութիւն, այլ բազմերանգ փարիս սիրոյ, համաբունչ շինել, միախորհուրդ. զի ի Բրիսսո Յիսուս, ո՛չ այլ ինչ՝ բայց միայն հաւատք սիրով յաջողեալք » (Ատեն. Համբ.):

Եւ խաղաղութեան ու սիրոյ ազրիւրն Աստուած, « որ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց » յարութիւն և կեանք ըլլայ մեր Եկեղեցւոյ և ազգին:

Գրաւական մաղթանքիս կատարման կը կրկնենք Ձեզի, Պատուական Եղբարք, մեր ողջոյնը և յարգոյ կղերի ու ժողովրդեանս՝ մեր հայրապետական օրհնութիւնն:

Տուեալ ի Պատրիարքարանէս որ ի Վերիտոն, ի 25 Մարտի 1929, յ19րդ ամի Հայրապետութեանս:

**ՊՕՂՈՍ - ՊԵՏՐՈՍ ԺԳ. ԹԵՐԶԵԱՆ**  
Պատրիարք Տանն Կիլիկիոյ

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՓՈՍ ՆԱԶԼԵԱՆ  
Տիսղոսաւոր Տարսնի  
Ընդհ. Փոխանորդ Հ. Կ. Պատրիարքութեան

ԽԱԶԻԿ Վ. ԱԹԱՆԱՍԵԱՆ Փ. Դիւանապետի

4731



2013



«Ազգային գրադարան»



